

Տ. ԲԱԲՔԵՆ Ա. ԱԹՈՌԱԿԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

(ԱԽԵԶԵԱԿԱՆ ՏՊԱԼՈՐՈՒԹԻՒՆՆԱՐ ԻՐ ՄԱՀԱԿԱԾ ՑԱԽԱՄ ԱՌԱԽԹԹՈՎ.)

Բարգէն Ա. Կաթողիկոսի անակնկալ մահը բովանդակ Հայութինը շրաբքի ժամանած, կը զնէ զայն աղիտուոր ու տառ ժանիլ առջեցուած մը առջն, որուն հերին ցաւագին անսաւուութիւնը, եթի ամենուն — որ կը ճանչնանք մեծ հանգուցելոյն անսպառ կրակը զործանէւաթեան ու բազմապատիկ արժանիքները — աչքերը գուրս կը բերէ սոսկւումի իրենց կոպիճներէն:

Ի՞նչ պիտի ըլլայ ապագան Կիլիկոյ Կաթողիկոսական ծան. Ի՞նչ պիտի ըլլայ Անթիլիասի նորահաստատ Դպրեանքին ճակատագիրը. Ի՞նչ պիտի ըլլայ Կիլիկոյ Թեմին հօծ Հայութեան սպասող վիճակը, մտաւոր ապագային. — Կարցումներ ու ընծա պատասխանները տարակոյի մշուշով մը կը պարութուին: Սպասելով որ Հայ ժառագուրզը և մասնաւորապէս Կիլիկոյ Համայնքը իր սպառած ու ամայացած ծոցէն կարենայ դուրս բերէ, որչափ հարաւորէ, ժամանել մարդ՝ որ Կարենայ լեցնել անք թողած լայն պարապը, մննք այս տողերուն մէջ նկատի պիտի ունենանք անհետացողին մեծ գէմքը իր ընդհանուր զիծերուն մէջ:

Բարգէն Արեգայ Կիլիկէերեանի իմ հանգիպում եղաւ առաջն անգամ Արմաջ Դպրեանքին մէջ, 1894-95 տարիներւ, եթի արդէն իսկ իր ուսումնական ու աստուածաբանական ընթացքը աւարտած մեծապյն յաջողութեամբ, իր մէկ անդամը այլ կը թական Հաստատութեան անդրանիկ գասարանին, արեգայական ձեռնադրութիւնը ստացած էր և կը զրադէր իրեն համար նշանակուած առաջնորդ կը պատասխան ու աւագանքը մէջ, որ աւելի ետքը պիտի հրատարակուէր Իզմիրեանց Գրական Մշցանակին արժանացած՝ ուսումնասիրութիւնք նշիշէ պատմագրին վրայօ տիտղոսով:

Տարիներ վերջը 1923ին կրկին հանդիպեցայ անոր Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքին մէջ, ուր եկած էր իր ուժը և աշխատութիւնը արամագրել Դուռեան հոգեւոյս պատրիարքի օրով ինորոյ կազմակերպուած ժամանգաւորաց Վարժարանին ու Ընծայարանին: Այդ տարին, գործի սկսելէ

առաջ անցաւ Ամերիկա նորահաստատ Ընծայարանին Ամերիկան ու անտեսական գետինը ապահովելու առաքելութեամբ,

1925ին երբ կը զանար Երուսաղէմ, ձեռքբը լեցուն, ապահոված ըլլալով այդ գործին համար ողբացեալ Կիլիկիան Պատրիկ Էֆինասի հնագ տարիիներու համար յաջորդաբար նպաստը, 1000 ական անգլ. ոսկիի կարեսր նուիրատուութեամբ մը: Ու սկսաւ գործի՝ ուսուցչական գործունութեամբ լման հնագ տարիիներ, 1925-1930, երբ Երուսաղէմի վանուց Ընծայարանը տուաւ իր առաջն հռունձը, ութը սարկաւոններ, սրոնք պատրաստ էին վեղար առնելու, ստացած բանաւոր զարգացում մը և զօրացած հաւատքով ու նուիրուումի իրենց սպասող պատշաճն համար:

Սաէկ քիչ ետք կոնտանէն կը գոռանային ուրիշ երկու նորրնձայ վարդապետներ, պատրաստուած նախորդ շրջանի մը, որոնց պատեհութիւնը տրուած էր իրենց զարգացումը ուժավորութիւններու Բրիտանական մայրաքաղաքի Կրթական բարձրագոյն հաստատութիւններու մէջ:

Այդ հնագ տարիներուն, ուրիշներու հետ գործակցեցայ անոր՝ իրեն ուսուցիչ ժառանգաւորաց բանին մէջ և պատեհութիւններու ունենալու վիճակին մէջ իր գործին և աշխատանքի խանդին մէջ ուր յոդնիլ չէր զիտեր:

Երաւանէմի վանքը, սակայն, իր այդ յաջողաւթեան բերկրանքին ու զնծութեան մէջ գժրախտութիւնը զունինար կորնցըլնելու իր մեծ պատրիարքը, անսպասելի պարագաներու մէջ, նոյն տեսն Բարգէն Եպիսկոպուու մէկնելու պատրաստութեան մէջ էր գէպի Սիւրբա, ուր իրեն կը մատուցուէր Տանն Կիլիկոյ ծերանի Սահակ Կաթողիկոսի Աթոռակիցն ու գործակիցը ըլլալով պատասխան և Կիլիկոյ Թեմին վերակազմութեան ծանր հարցը:

Թէս առաջին նայուածքով պարագան տիտղոսը ու պիտաւոր՝ Երուսաղէմի վանքին մէջ սկսուած գեղեցիկ գործին շարունակութեան համար, բայց նոր ու թարմ ուժեւ-

բու ներկայութիւնը չափով մը կը մեղմէր միտքիրու մէջ գոյութիւն առած տագնապս:

Բարգէն Եպիսկոպոս վերջնապէս մեկնելէ առաջ, Տեղապահ Մեսրոպ Եպիսկոպոս Նշանհանի գործակցութեամբ, փութաց պատշաճ կազմակերպութիւնը ընելու յաջորդ տարուան համար վանքին Ժառանշաւորաց Վարժարանին ու Ընծայարանին, որով կարելի պիտի ըլլար շարունակի հօն սկսուած այնքան տրդինաւոր գործը, մինչև որ նորընտիր պատրիարքը զար ամրացնել ու տեղականացնել զայն, որուած դարձած էին այդ տագնապի օրերուն բոլոր Հայերունայտածքները, աշխարհի ամէն կողմէ:

Թորգոս Արքեպիսկոպոս Գուշակին, Եպիսկոպոս արժանաւոր Առաջնորդը, որուն անձին վրայ կայացաւ ապա պատրիարքական լնտրութիւնը, տարի մը կիրջ կը զրաւէր պատրիարքուկան Գահին և իր կարող ու փորձուած ձեռքբերուն մէջ կ'առանէր վարժարանական գործը, որով Երուսաղէմի վանքը իր ծանօթ տագնապը կ'անցընէր ընդհանուր գուռնակութեան և սրտի անդորրութեան խորունկ շունչ մը առնել տալով ամէն Հայու: Արգարութիւն պիտի ըլլայ խոստովանիլ թէ այս բարերաստիկ արդինքը ձեռք բերելու համար կարեւոր բաժին մը ունեցաւ հանգուցիալ Վեհափառը:

68 տարիներ հաշուող կեանքի մը համար եօթը տարիներու դրացնութիւն մը և գործակցութիւն մը իմ կողմէն թերես րաւական չկամարուին լիցուն կեանք մը ճանչներու իր բոլոր կողմերուն մէջ, ինչպէս եղաւ բարգէն Կաթողիկոսինը. սակայն կեանք բար կան որ թափանցիկ են յըտակ ջուրի մը պէս՝ սրուն յատակը տեսնել դիւրին կ'ըլլայ, վիրէն վար, իր մաքուր յստակութեան մէջ. և ես կը փափաքիմ տալ հոս այն քանի մը տպաւորութիւնները՝ զորս կեցի այդ միծ անձնաւորութիւններն, իր գործին մէջ, իր ընկերութեան մէջ, իր սովորութիւններուն մէջ:

Բարգէն Կաթողիկոս եղաւ նաև աշխատավորական մաղրը. լոիկ ու յարատեւ աշխատասիրութեան նույիրուած մը, ան, Արմաշի մէջ, օրուան ընթացքին քիչ անգամ կ'երեւ իր ընկերներու շրջանակին մէջ, առանց ատելու, սակայն, ընկերութեան հանոյքը, բայց աւելի կը սիրէ իր նցիկին մենութիւնն ու առանձնաւորեց մինչև իր կեանքին վերջը:

Կանուխէն, իր պատանեկութեան մէջ

կը տեսնենք զի՞նքը, հազիւ աւարտած իր ծննդավայրին մէջ ամուր նախակրթութիւն մը, որ չորս կողմէ կը նայի, իր տեղը զւտ նելու փափաքով, զոր կը հաւատայ թէ Աստուած պատրաստած է իրեն համար. և ահա Երուսալէմի ճամբան կը բռնէ 20 տարեկան հասակին մէջ, ուր հայկական վանագին մասնակութուրաց Վարժարանին կ'աշաւ կերտի: Հոն երկար չի մնար, յուսախար ետ կը դառնայ. բայց յուսահատ չէ, կարծես սպասելով բանի մը որ անխուսափելիքն պիտի ներկայանայ իրեն, իր հոգիին պահանջները գոհացնելու չափով: Շատ չուշնար, Արմաշի Դպրեվանքը կը բանայ իր գուռները նուիրաւաներու առջև, որոնք պիտի փափաքէին ազգային հին մեծ դէմքերու հետեւողութեամբ պատրաստուիլ ու ներշնչալի, և անցնիլ Ազգին գրախը վարելու համար զայն, աննոցմէ իսկ գծուած ու փարձուած լուսաւոր և պահոնվ ուղիներէն: Հիմու գտած էր իր ֆնտուած տեղը, ուր կը տեսնէր իր դիմաց երկու մեծ անձնաւորութիւնները, Օրմանեանն ու Դուրեանը, կարծես հին բարի օրերէ մասցած երկու ոչէմքեր, որոնց շունչը և խօսքը պիտի խօսէին իր հոգիին և անոնց ձեռքերու լորը բռնած, պատմութեան մէջէն պիտի բարձրանար Հայու հրագի դարաւուն ուր հայալուն արժեքները իրենց սկզբնաւորութիւնը առին և որոնք պահեցին իրենց գոյութիւնը խաւարի և արինին իրակար զարդուն մէջ: Իր հոչումին յայտնութիւնը եղաւ այդ հոգեկան սիրտուութիւնը զոր պահեց ու արդինաւորեց մինչև իր կեանքին վերջը:

Բարգէն Կաթողիկոս եղաւ նաև աշխատավորական մաղրը. լոիկ ու յարատեւ աշխատասիրութեան նույիրուած մը, ան, Արմաշի մէջ, օրուան ընթացքին քիչ անգամ կ'երեւ իր ընկերներու շրջանակին մէջ, առանց ատելու, սակայն, ընկերութեան հանոյքը, բայց աւելի կը սիրէ իր նցիկին մենութիւնն ու առանձնաւորեց մէջ, որոնք զի՞նքը իրենց կը քաշէին շարունակ, իրեն կը խօսէին ու երազներ ու տեսիլքներ կը ստեղծէին իր հոգիին մէջ, և այդ օրերէն իսկ կը փարծուէր իր նցիկի նեղ պատուհաններէն տեսնել իր առջև բացաւիլ ընդարձակ հորիզոններու, որ իրենց

մէջ կը պատկերացնէին Ազգին բովանդակութիւնը և անոր գոյութեան պայմանները : Մեծերու մէջ մեծ ըլլալու հեշտանքը կը լեցնէր իր անձը բովանդակի : — Փառափրաւթիւնը իր գոյութեան իրաւունքը կ'արդարացնէ միշտ այն մարդուն համար, որ կ'ուզէ իր եսաւն կանչի խոր ու լայն առհօս փարել : Ան ունեցած միշտ իր գործին հանդէպ նուիրումը և համարը, որ կրօնքի մը ուժը ունի մարդկային կանչին համար : Պատրաստ եղաւ երթալու հանուր գործը կը կանչէր զինքը, լծուելու համար անոր՝ իր ուժերու բովանդակութեանը մէջ, մարմինը սպառելու և քամելու աստիճան : և իթէ գործը պակուէր իրեն համար, օրուան գործախտ պարագաներուն տակ, ան պիտի կրնար գործը իրեն կանչէլ, զայն զգեստնելու և հուանելու վճռակունութեամբ : Անզրազ մալ մեռնիլ կը նշանակէր իրեն համար, և նկարուգրի իր այս խիզախ ու յամա զիծին կը պարտինք թերթերու հրատարակութիւնը իր հարդկարեալ անզրազ տարիներուն . նոյն ու բազմակազմանի հրատարակագրութիւն մը զանազան թերթերու մէջ, և ձեւագրիներու խնամուած ցուցակագրութիւններ նու և հու :

Աշխատասիրութեան մէջ այնքան կիրք կը դնէր որ յաճախ կը մտնար իր շրջապատը, օրէնքը և նոյն հոկ պատշաճութիւնը, բոյօր անմեղութեամբ, կարծեսինք միհանկը ընկել ուզելով ամբաղջ գործը : սպառելու և հատցնելու համար զայն Մտագրաւուած այս զինակը կ'ունենար շատ անկամ իր զատարանին մէջ : կը գամուէր կը մնար զրուստաներին առջև, իր բազմակումանի թիւները մէկ անգամէն դուրս դորթկալու ճիշով մը, և չըր լսեր զանգակին ձայնը՝ որ զասի պահուն աւարտը կը ծանուցանէր : կը շարունակէր դասախոսել, յաջորդ պահն ալ գրաւելով մերթ . երբ աշակերտները անհամարձն ու զարանու, ժամանակին անցնիլը կամաց մը կ'իմացնէին իրեն, որ ատեն միտյն Կ'որթննար ընդուած, իր միտքը իրականութեան հաղորդութեան բերելով : Զրօնանքի, հանգիստի, շունչ մը առնելու պահեն ալ, աշխատութեան երկար ժամերէ զիրջը իրեն համար նոր աշխատութիւններու պատեհութիւններ էին : Երբ

Երրուսաղէմի Բարեգործականի Տեղական Մասնաժողովի տահնապետութիւնը կ'ընէր, յաճախ իր պայցաներուն կը ծգէր սակամ նա մարդը տեսնալ իր ճամբաւն վրայ, ժողովին մէկ որոշումը հաղորդելու և համար, որ կամ նա զործը կարգադրելու համար :

Անիլող էր և համարձակ իր արտայայտութիւններուն մէջ, ըլլայ բեմի վրայ ժողովարդին, ըլլայ զասարանի մէջ աշակերտներու, ըլլայ ընկերութեան մէջ բարեկամներու հանդէպ : Միամիտ ու անմեղ տղու մը բացարտութիւնը կը ցուցադրէր այլպէս : մերթ իր բացարտութիւններու մէջ բարի պակասը ունեցողի մը տպաւորութիւնը գործելով, և որ սակայն, խորքին մէջ բարի էր : Հեռու էր իրմէ ուրիշ մը զիրաւորելու զգացումը և կամքը, և ինչ որ իր մեծութիւնը կը կազմէր սասնկ պարագաներու մէջ, իր սխալը ըմբռնելու և ընդունելու կարուղութիւնն էր : և զայն մերժելու, կարծես զզջումի խստովանութիւն մը իր կողմէն, որ ատեն անմեղունակ ժպիս մը կը զծագրուէր իր պայծառ զէմֆին վրայ, մոայլ ամպիրէ սրբուած կապոյտ ու ծիծաղկոտ երկինքի մը պէս :

Եկեղեցին զիրը, Հայ ժողովորդի կեանքին մէջ, ամէն բանէ վեր կը տեսնէր իրաւամբ : և իր այդ համոզումը կը սնանէր իր մէջ եկեղեցամիսրաթեան ընածին զգացումը մը . և մասնաւորապէս նախնական գործերու իր ընդարձակ ուսումնակրութիւններու հանեանքով, երբ այնքան պայծառորէն կը տեսնէր որ ազգային բոլոր արժէքները մօտէն կամ հեռուէն, կը կապուէրին Հայ Եկեղեցիի կեանքին և զայն արդիւնաւորդ մեծ եկեղեցականներու գործունէութիւն :

Ունէր զարժաւ զործ մը ծրագրելու ու կազմակերպելու կարողութիւն և ուժը, իբրև տեսիթիք մարդը, որ նպատակ մը կը զնէ իր մտածութիւնու զիմաց, ու բոլոր հութեամբ կը հետապնդէ զայն գլուխը բարձր բոնձած, նայուածքը շարունակ սկսուած նպատակին, որ կը թաշէ զինքը յառաջ, բոլոր մարդուն անսեղ աշխատութիւնները որոնք կը բաժնեն զինքը անկէ :

Մեծ մարդ մըն է որ կ'իյնայ Հայ Խորակիին մէջ, որուն տեղը զիրին չէ լինել մեր ներկայ պայմաններուն մէջ :

Երուսաղմէ

Գ. ՄԱՆԱԼՅԱՆ